

# ԱՆԱԹՈԼ ՖՐԱՆՍ

ԱԿԱԴԵՄԱԿԱՆ ԵՒ ԻՄԱՍՏԱՍՔՐ

ԻՐ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵԱՑՔՆԵՐԸ

ԻՐ ԱՐՈՒԵՍՏԸ ԵՒ ՀԱՏՈՒԹԻՒՆԸ

ԻՐ ԴԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ՔՆԱՐԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽՆԴԻՐՆԵՐՈՒ ՎՐԱՅ

---

ԳՐԵՑ ՔԱՂՈՒԱԾԱԲԱՐ  
Ռ. ՍԱՄԻԿԵԱՆ  
(ՏՕՄԻՆՕ)



1911

ՏՊԵՐԻ ԱՐԵՎԱԿԱՆ ԱՐԱՐԱԿԱՆ ԱՐԱՐԱԿԱՆ  
ՀԱՅԱՍՏԱՆ - Ա. ԳՈԼԻՑ

19 NOV 2010  
22 MAY 2006

ԱՆԱԹՈԼ ԳՐԱՆՑ

17801

34.09.4  
U-17

# ԱՆԱԹՈԼ ՖՐԱՆՍ

ԱԿԱԴԵՄԱԿԱՆ ԵՒ ԻՄԱՍՏԱՍՔՐ

ԻՐ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵԱՑՔՆԵՐԸ

ԻՐ ԱՐՈՒԵՍԸ ԵՒ ՀԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԻՐ ԴԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ՔՆԱԴԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽՆԴԻՐՆԵՐՈՒ ՎՐԱՅ

ԳՐԵՑ Ք.Պ.ՊՈՒ.Օ.ԺՈ.ԲՈ.Ր  
Ռ. ՍԱՄԻԿԵԱՆ  
(ՏՕՄԻՆՈ)



5649



1911

ՏՊԱԳՐ. ՕՐԵՆԻՎ ՀԱՐՍՈՎԵԱՆ ԵՒ ԱՐԴԻ

ԴԱՎԱԹԻՈՒ - Կ. ՊՈՂԻՆ

26 JUL 2013

47.



Photo. BENOUE



89725

ԱՆԱԹՈԼ ՔՐԱՆՍ

## ԱՆԱԹՈԼ ՓՐԱՆՍ

Անա խորհող մը , իմաստուն մը որ իր առօրեայ զբաղումներով միտքի այլազան ձեւերուն և փուլերուն հետ , առարկայ կ'ըլլայ ամբողջ իր մայր երկրին և անկէ ալ զուրս գրական և մտաւորական բոլոր օտար միջավայրերու մարդոց համակրութեան , սքանչացումին և ակնածանքին :

Անաթոլ ֆրանսի համբաւը շինուած չէ այն փրուոյց և սնապարծ միտքերու ատաղձներով որոնք օրին մէկը փլչելու , քայլայուելու ենթակայ են , հողմի մը յանկարծական ուժգնութենէն . իր արուեստը չէ այն զոր ուրիշներ կը կայացնեն լոկ կեանքի առեղծուածային մէկ դրուագը , յարատեւօրին բնաշրջելու և լզայն հետզհետէ անհամկնալիութեան անմատչելի եղբերուն մօակնելու սահմանաւորելու անգիտակից կերպին մէջ :

Իր միտքը շաբունակական երիտասարդացում մէ , ծաղկաւէտում մը իմաստասիրական նորանոր , գունաւոր ճիւղաւորումներով :

Այս միտքը , հաւասար և հզօր համաբարբառ դաշնաւորութեան կնիքով զմբսուած , իրը ժրածան մեղու , ծաղկէ ծաղկի թառած եւ ծծած է իմացականութեան բոլոր հիւթեղ մեղը , վանելով իրմէ կեանքի գառնութիւնը , Անցեալին փորձառու դասերէն առաջնորդուած եւ հակառակօրէն իր դժուարաթափանց եւ սրամիտ կըշռականութիւնով :



Գրականութեան մէջ ներմուծած է, իբր  
աշակերտ Զենոնի, ինչ որ սէրը, հոգին, զոհո-  
ղութիւնը, անհետացած եւ մթին դարերու  
արուեստները անհիւթացած հուատքները, թա-  
ռամած շնորհալիութիւնները և ինչ որ վեր-  
ջապէս մարդկային պատմութիւնը ներշնչած  
են այդ միտքին եւ դաշնաւորած զայն:

Անաթօլ Ֆրանսի տաղանդը մասնակից եղած  
է նաև այն վերածնիչ առաքինութեան զու  
թրնան վերագրած է իր երկրին:

Այդ տաղանդը կը վերափոխուի անդադար,  
կը նորոգուի շարունակաբար և կը ծաղկաւէսի:  
Ժան ա՛նքրի պատմիչ, ընկերվարականութեան  
մարդարէ, քերթող եւ փիլիսոփիայ, վիպագիր  
եւ քննագատ, Անաթօլ Ֆրանս կ'զբաղի  
մշանջնապէս միտքի բիւրաւոր ձեւերու հեա  
զանոնք արտայացաւելով իր բանասաեղութեան  
բոլոր յատակութիւնովը և շնորհալիութիւնովը:

Մասնաւոր հակումով մը կամ լաւ եւս ճա-  
կատագրօրէն, Անաթօլ Ֆրանս զուրկ է այն  
պատրակիր գաղափարներէն, որոնք օրըսդօրէա-  
կան եւ վտանգաւոր սայթաքումներու եւ ուլո-  
րանքներու կը մղեն յածախ շատեր:

Եւ շնորհիւ իր այս կորովին, իր այս եզա  
կան յատկութեան է որ բացած է ճարտարօրէն  
ընկերական ըրչանակներու մէջ տիրող կարգ մը  
ստորհաբարչ խաբէութիւններու վարագոյը,  
ներկայացնելով անոր ետին քողարկուած բնադ-  
դական եւ հսամոլ խրախճանքներու եւ կոկիծ  
ներու տիսուր տեսաբանը:

Ամէն ինչ ճշմարտութիւն է իր մէջ եւ կա-  
րելի է ըսել թէ այդ ճշմարտութիւնը որուն կը

ձգաի, ծագում առած ըլլայ թերեւող գացումնե-  
րու տարբեր եւ անսովոր ներգործութենէ մը:

Քիմիական լոյսին պէս որ մանղէն պատեանէն  
թափանցելով մարդուն կմախքը կը ցուցագրէ  
մեղ. Անաթօլ մրանս կը դատէ մարդիկը ո՛չ  
թէ անոնց արտաքին երեւոյթներէն որոնք  
խարէական կըլլան միշա, այլ անոնց ներքին  
բնագդներէն եւ կիրքերէն, անոնց հոսմո-  
լութեան թագուն ծալքերէն, պատկերացնելով  
զանոնք վարպետի վրձինով մը, ապրելու կո-  
տաղի կեանքը անտրամաբան, անդիսակից,  
մեծամոլ եւ փառասէր վայելքներու մէջ, եւ  
շքեղասիրութեան անօթութեան պահանջում-  
ներու ծիրաններուն տակ:

Եւ մինչդեռ իր ընթերցողները, հանդիսա-  
տեսներու պէս, կը գոհանան անդած դարձածով,  
ինքը կը գեղերի կեանքի բնմին նըբանցքնե-  
րուն մէջ, կը տրամաբանէ յուսախաբութիւն-  
ներուն գաղանիքը, կը հեզնէ կարգ մը ձեւա-  
կերպութիւնները եւ կը զուարձանայ մարդիկը  
ներկայացնելով իրենց զծում եւ հասարակ իրա-  
կանութեան մէջ:

Զարմանաւի է որ Անաթօլ Ֆրանս ուսում-  
նասիրելով եւ գրելով կեանքի բոլոր այս վայ-  
րագութիւնները որ եւ է զայրոյթ մը. որ եւ է  
ըմբռուացում մը չզգար անոնց համդէալ, մինչ-  
զես եղած են միտքեր որոնք ամէն բան յատա-  
կօրէն եւ մօտէն դատած ըլլալով կամ յուսահա-  
տած են կամ սպատամբած նողկանք զգացած են  
մարդկային պատմութեան մէջ անդի ունեցած  
անարդարութիւններուն եւ անխղճութիւննե-  
րուն երկարատեւ շղափառումէն եւ չեն կըր-

ցած հանդուրժել որ մարդ է ակը յաւիտնականօրէն խաղալիքը ըլլայ զօրաւորագոյնին բըռ նութեան, ժառանգական թշուառութիւններու որոնք կը կառավարեն խժուժոքէն մեր վրայ թողլով հեղնական պատրանքը. կամքի եւ խղձմանքի: Շօրէննառուէր, Հարթման եւ Լէօքարտի եւ ուրիշներ. կատաղի պայքարներ յարուցած են բնութեան գէմ, խորհած են ծայրագոյն տանջանքներով անձնասպանութիւններու վրայ, անէծքներ անդացնելով եւ երգիծական հեղնութիւններ արձակելով:

Ըստհակառակը, Անաթօլ Ֆրանս արժանիքը ունեցած է հանգարաօրէն եւ գոհունակօրէն ձաշակելու իրականութեան գառն պատողները: Բովանդակ երկրագունդի մէջ կատարուող ապիշրասութիւններու գէմ ունարազ եւ Նիհիլիսթական արամագրութիւններ ունենենալով իսկ, անցած դարձած եղելութիւններու գէմ որ եւ է ցասում մը, գարշանք մը չ'զգար:

Գիտնալով որ, ինչպէս ըստ է հեղնանքով, Եւրիփիտէս, յոյն փիլիսոփան թէ «Իրեն վերաբերութիւն չ'ունին, եղածները». Անաթօլ ֆրանսէ առաջ կարելի չէ գանել ուրիշ արուեստագէտ մը, իրեն չափ բազմահմուտ եւ նրբամիտ որ տղնուականի խրոխտ գիրք մը պահած ըլլայ, իրերու ունայնութեանց առջեւ եւ ինքն որ միակ վերապրողը կրնայ նկատուիլ. անհետացած երշանիկ ժամանակներու այդ ունայնութիւնը կ'ընդունի իրը ժառանգ, ծածկելով զայն ծանրագին բեկեցներու տակ եւ իր ատկէ ստացած պատրանքները գիտէ լուսաւորել նպիկուրեանի մը ծիծալով ուր կակածներու եւ տիրութիւններու նշոյներ կան:

¶.

Իր միտքին այս պայծառ եւ գեղեցիկ վիճակին գաղտնիքը կարենալ տալու համար, պէտք է յուշաբերել մանաւանդ թէ «**Thais**» հեղինակը խոռվուելով կեանքի կնճռոս հարցերէն գիտէ ծածկել այդ խոռվքը իր մէջ տեսակ մը հազուազիւտ եւ անհանգարտ արհաւութիւնով ուր կը թրթայ կոապաշտի մը մաքրափայլ եւ ծիծալկոս հոգին:

Այս հոգիին, Քրիստոնէութիւնը, բերած կապած է հեշտասիրական զգայնութիւններու սերմերու խուրձը:

Իսկապէս անձնական եւ կորովամիտ իմաստութեան մը չնորհիւ. է որ Անաթօլ ֆրանս իը դատէ իրերը ամէն քօլարկումէ զուրկ երեւոյթներու տակ եւ այս կերպով կարող եղած է յաւիտենական խնդիրները նիւթ ընել տեսակ մը հրաշալի. մեծասքանչ եւ ընտելավարժ ձեռնածութեան մը:

Իր միակ եւ մշտակայ զուարձութիւնն է զրօսնուլ մարդկային խամաճիքներու հետ որոնք երկիւղ, անձկութիւն պիտի պատճառէին եւ խաղի թուղթերու հետ ժամանակ անցնելու պէս կը զրաղի եւ կը հետաքրքրուի ձմարտութեան պատրանքովը արդարութեան եւ առաքինութեան գաղտնիքովը եւ անմահութեան երազովը: Գիտեր թէ ամէն բան մարդու մէջ ուրիշ բան չէ, եթէ ոչ խղճալիօրէն յարաբերական եւ ծալընկիւտէն խարէական:

Մարդկային արդարութիւնը, սխալանքներու աղբիւր եւ վսիմ արդիւնք ունայնութեան միշտ

հայթայթած են իրեն քօղարկուած սթափումներ  
կը ճանչնար որ սխալանքը օրուան հացին պէս  
է մեզ համար: Արդար ըլլալու համար, նախա-  
պէս հարկ է ունենալ ճշմարտութեան ամբող-  
ջական եւ ստոյգ գիտակցութիւնը որ պիտի  
պակսի յաւիսենապէս:

Անաթօլ Ֆրանս, քաղցրօրէն եւ առանց-  
գիշաբառութեան, կ'արտայալով թէ սխալանքը  
կը շփոթուի անարդարութեան հետ եւ թէ ան-  
բաժանելի է մարդկային արգարամտութենէն:

Անգամ մը միայն տեսած եմ ճշգագատ եւ  
ճշգապահ զատաւորներ, այն ալ գծագրուած  
թուղթի վրայ, ըստ է: Ահա իր վերջին բառը  
մարդկային արգարութեան նկատմամբ:

Անաթօլ Ֆրանս կ'աւելցնէ թէ անհատական  
անարդարամտութեան միայն մէկ մասը կը կազ-  
մէ այն սխալանքներուն որո՞նք կը յատկանչեն  
ազգերը եւ սերունդները:

Կը հակառակի Ուընանի այն վարկածին որ  
ճշմարտութեան մէջ կը դաւանէր ոյժ մը ո՞՛  
զայն անյաղթելի կ'ընէ եւ կ'ապահովէ իր վերջ-  
նական յաղթանակը:

Ինքը կը մտածէր թէ ճշմարտութիւնը յա-  
ճախ հեգնօրէն կորսուելու հակամէտ է անար-  
դանքի եւ հայոյանքի տակ: Ճշմարտութիւնը  
բաղդատամբ ստախօսութեան ունի ստորու-  
թեան երեւոյթներ որո՞նք կը դատապարտեն  
զայն անհետանալու, որովհետեւ ստախօսու-  
թիւնը բազմապիսի է եւ ենթակայ չէ փոփո-  
խութիւններու որո՞նք պիտի կարենային հեշտօ-  
րէն ներմուծել ճշմարտութեան խայթը մարդոց  
իմացականութեան կամ տենջանքներու մէջ:

Ստախօսութիւնը, ընդհակառակը հրաշալի աղ-  
բիւրներ ունի, տարածուն է և ձեւակերպական:  
Բնական է եւ բարոյական:

Բնական է զգացութիւնը մեքենականութեան  
սովորական արգիւնքին պէս, պատրանքներու  
աղբիւր եւ աբրաբանոց: Բարոյական է վասնղի  
կը համաձայնի մարդոց սովորութիւններուն,  
եւ որո՞նք միասին ապրելով հիմնած են բարիին  
եւ չարին գտղափարը, իրենց մարդկային եւ  
երկնային օրէնքները: ամէնէն հին, ամէնէն  
սուրբ, ամէնէն անիմաստ, ամէնէն վեհաշուր-  
եւ բարբարոս եւ սկսեալ բնական երեւոյթ-  
ներէն:

Անաթօլ Ֆրանս ծաղրականօրէն կ'անդամա-  
նատէ հաւաքական սխալներու բանակ մը, Մագ-  
պէթի անարդարութենէն մինչեւ Գաղթէական:  
Եւ Հրէական փոքրիկ պատմուածքներու ստախօ-  
սութիւնները, կեանքի սկզբնաւորութեան վրայ:

Կը գծոէ թէ բարոյականութիւնը եւ առա-  
քինութիւնը պատուղներն են ունայնութեան եւ  
կեղծաւորութեան: Առաքինութիւնը յաձախ,  
ուրիշ բան չէ եթէ ոչ մոլութեան հաճելի քօ-  
ղարկում մը, իսկ բարոյականութիւնը որ կը  
փոխուի զանազան կիրմաններու ընկերական  
մտածումներու եւ դիրքերու համեմատ, կը հեր-  
կայացնեն իրենց հակառական կողմը:

Եթէ բարոյականը կեղծանք մըն է հաւատքը  
անմահութեան պատրանք է որ ներչնչած են  
մարդկութեան մահուան երկիւղը:

Ամէն եղրակացութիւն վիճարանների կ'ըլլայ  
մեղմօրէն, ապահովօրէն, իւր միաքին նրբու-  
թեան եւ ձեւերու, երեւոյթներու նկրառող իր-

յստակատեսութեան առջեւ : Անդունուած ծանօթիւնները եւ ապացուցուած ձշմարտութիւնները մեր հաւատաքնները ինչպէս մեր գաղափարները կը մանեն անէութեան մէջ, ուրուականւրու պէս . Աշխարհը որ վերջապէս մեր պատրակիր զգացումներով կը հիմուի, կ'աներեւոյթանայ :

Անաթօլ Ֆրանս կը թողու նշմարել միակ իրականութիւնները, նախնիքններու ձշմարիտ եւ գեհաչուք գործիչները, մարդկային բոլոր պատմութեան : Ասոնք են, երկիւզը, աղիսութիւնը, անօթութիւնը եւ պակշոստութիւնը :

Եւ յաջորդաբար, Անաթօլ Ֆրանս կը ներ կայացնէ մարդկային տկարութեան դէմքը որ կը ժպարի մեղմիւ, եղբայրներու ուղղուածի պէս, եւ կը նշմարէ հօն մարդոց պաշտպան Աստուածութիւնը : Տղիսութեան քոյր եւ ճակատագրի դուստր տկարութիւնը օրօրոցին քոյլ կը սպաս ան մինչեւ գերեզման տանելու համար մեզ :

Եւ աշխարհը համակ որ կը զեռու եւ կը գործէ իր երկերուն մէջ կը թուին հաւասարապէս գողարիկ անգիտակցութիւններ, ահարէկ սոսկումէ եւ սխալանքէ, համակրելի եւ արգահատելի խաղալիքներ ճակատագրի մը որ կը քրքչայ:

#### Գ.

Անաթօլ Ֆրանսի գերազոյն նրբամտութիւնը իր միաքին զուարթ շուափութութիւնը, իր ոճին քաղցրութիւնը, կ'արդիւն մեզ զգալու եւ հուանելու իրականութեան ահարկու դէմքը :

Արդարեւ իր ամէնէն զարհուրելի եւ ամէնէն նիհիւսթական յայտարարութիւններուն մէջ

կայ Ատահիկեան թեթեւութիւն մը եւ չնորհաթիւութիւն մը : Կոյ նաև բարութեան մթնուորա մը որ կ'ողողէ բոլոր իր գործը անհուն բարեհաճութիւնով մը եւ կ'աղնուացնէ իր միաքիքազրութիւնով : Այս բարութիւնը, որ կը խաղայ բարգաւած գեր մը իր բարեշընումին մէջ, արտայատուած է նախապէս ժխտական ձեւով մը :

Թեւարկելով հորիզոնի մը մէջ ուր կ'աներեւոյթանան փառասիրութիւնները, հաշիւնները, նախապաշարութենք, եւ բոլոր ապիկարութիւնները եւ կիրքերը որոնք կը ներշնչն բարութիւնը կամ չարութիւնը, Անաթօլ Ֆրանս պիտի նկատէր աւելի մարդկային արտքները յաւիտենականութեան տեսակէտով, Սիսիւսի տեսակէտով :

Օտար կը մնար մարդոց եւ այս պատճառաւ իրենց վրայ գթացող չէր նկատուէր : Ինչպէս Աստուած, կը գոհանար գիրկընդիսանել մարդկութիւնը ընդարձակ ներողամառութեան մէջ :

Բայց ահա քննադատական եւ աղմկալիր օրերու միջոցին, արտադրուեցան իր վրայ, գեղեցիկ տկարութիւն մը, երեսկում մը եւ իր իմացականութիւնը հակելով դէպ ի դարը, ճանչցաւ մարդկայնօրեն գթասիրութիւնը :

Իր աչքերը հեռացան անցեալի անշահախնդիր հայեցողութենէն, գիտեցին ընկերութեան եռանդագին եւ կատաղի ամբոխը եւ չահագըրդուեցան գրեթէ մասնաւորապէս այդ մթաստուեր ամբոխին պայքարներէն զորս կը հւոք պատմութիւնը : Տեսնելով մօտէն չարութիւնը եւ անարդարամառութիւնը, զգաց կրկնակ պէտքը

աւելի արդարութեան եւ բարութեան եւ ահնչաց գործել ներկային մէջ եւ ժպաիլ ապագային :

Այդ օրէն իր տաղանդը եղաւ նուազ հանդարտ, աւելի կնճռոս, աւելի գնարերգական եւ աւելի մարդկային : Վայրկեան մը կարծուեցաւ թէ Անաթօլ Ֆրանս, ենթարկուելով հաստաքական օրէնքին պիտի ճանչնար այն աղնուական տեհնդը որ ճակասազբօրէն զգացած են մեծ ժխտողները, իտէալներ չախչախողները բնութեան հանդիսաեաները, ստեղծելու որեւէ բան մը ամէն ինչ կործանած ըլլալէ վերջ :

Անաթօլ Ֆրանս եղաւ լաւատես, Գանթի պէս որ հաստատելով թուարանական բացակայութիւնը ամէն իրաւունքի եւ ամէն իրականութենէ, երկրագունդի մէջ, հնարեց սարսափահար, հրամայական, աստուած մը ձրի և անբացարելի, նման նընանի որ ճաշակելէ վերջ ծաղրելիքին մասնաւոր կամքի մը անդոյութեան ճշմարտութեան մը հաւանականութիւնը և երազեց անորոշապէս համաշխարհային խղճահարութիւն մը Վերջապէս կատաղի նիշէի պէտ որ կործանելու հակամէտ, աստուածները չախչախել յոդնած, կրցաւ սակայն ողջունել զուարթօրէն, գերմարդին դահակալութիւնը :

Բայց ոչինչ չկանարուեցաւ : Ամէն օրէնքներու գէմ ըմբռսասացած, Անաթօլ Ֆրանս չի սարսափեցաւ անծանօթէն և չուզեց կուռքեր ստեղծել, Հաղիւ կրցաւ մարգարէանալ կարգ մը անորոշ յոյսեր ապագային համար :

Աւելի քաղցրողի եղաւ իր գրժումներուն

մէջ եւ հաւանեցաւ օրօրուիլ երազներով, կարգ մը տիտուր եւ ահաբեկիչ ճշմարտութիւններ յայտնած էր ատենօք, տալով մարգոց իրը միակ գատաւոր եւ խորհրդակից ծաղրանքը եւ գութը եւ յայտարարելով թէ իմացականութիւնը սպասում մ'է ճշմարտութիւնը որոնելու պաշտօնով :

Պահեր ունի որ կը ժպափի յաւատես եւ յըստակ մտածումներ երազելով, եւ կ'զբաղէր յարատեօրէն ընկերութեանց ապագային մասին :

Մարդկային աղասազբութեան զարհուրելի եւ բարձր վարդապետութիւնը պաշտպանողներուն պարագլուխը եղաւ :

Ասիկա հրաշք մը եղաւ, ոկեպաթիկութիւնը չէր մոռնար եւ կըսէր արուեստագէտի մը, օր մը, թէ ինչո՞ւ մեզ կը գտապարտէք հաւասաթեան վայրենի ախրութիւններուն : Կուզէք չախչախել վարպետին գեղեցիկ ներդաշնակութիւնները : Օ՛հ բարբարս մըն էք, կը մեղքը նաք կարօտեալները եւ չէք մեղքնաք աստուածային գեղեցկութիւնը զոր կ'արտաքսէք աշխարհէն, կը վանաէք զայն ապահով եղէք: Կազմել ընկերութեան մէջ զանազան պայմաններու մէջ մարգիկ, խօնարհները սպանչելիներուն հետ, թշնամի ըլլալ է աղքատներուն, ինչպէս հարուստներուն, թշնամի ըլլալ է մարդկային տեսակին :

Անաթօլ Ֆրանս կը զարգացնէր ընկերվարկան գաղափարները, ապագայի աեսակէտով: Ծաղրական երազի մը մէջ ցուցուցած է թէ ինչ կը մտածէ այդ մասին եւ թէ որքան պարաւածէ, կը կրէր աւելի հաճոյքով գգակը սատանա-



յին որ եղած էր իր գերագոյն հակառակորդը։  
Ասիկա աւելի իր զուարձութեան համար էր եւ  
թերեւս նողկանքով։ Այս պարագան կրնայ  
նկատուիլ որ հասած էր իմաստութեան սահման-  
ներուն։

Արդարեւ, կընդունէր թէ հարկ էր միշտ  
ըլլալ իբրամով սկզբունքը ճանչցող, եթէ վըս-  
տան ենք ճշմարտութեան գոյութեան վրայ։  
Բայց քանի որ ճշմարտութիւնը ուրիշ բան չէ,  
եթէ ոչ սպիտակ պատրանք մը բազկացած մար-  
դոց սատիսական են բազմագոյն կարծիքներէն  
աւելի նախամեծար էր վայելել, զբանուու.  
Ճաշակել բոլոր երեւոյթները ունենալով միայն  
մտահոգութիւնն արուեստի եւ գեղեցկութեան  
համար։

Անաթօլ Ֆրանսի մէկ գիրքին հերոսը կա-  
պահովցնէր մասնաւորապէս իր աշակերտ Լիւ-  
սիէն Պուպէնը, թէ երկրագունդները անբնա-  
կելի են եւ թէ կեանքը, այսպէս ինչպէս մենք  
կը յդանանք, պարտի ըլլալ յատուկ հիւան-  
դութիւն մը երկրին, մգլուութիւն մը տարած-  
ուած մեր հոտած Աշխարհին մակերևոին վրայ։

Սակայն երեկոյ մը, Բարիդի մէջ անուանի  
բրօֆէսէօրէ մը ազգաբարութիւնը սահացած էր,  
որ կը ցուցնէ իր գաւազանին ծայրով Կուպէնի  
կարմիր գեղեցիկ ասող մը։

—Արէսն է, պիտի ուղէի ունենալ այնքան  
ակնոցներ որքան պէտք պիտի ըլլար տեսնել  
այդ սատղին բնակիչները եւ իրենց արուեստ-  
ները։

Պէտքը հակառակ իր սովորութեան կը  
լեցնէր բնակիչներով երկրագունդը, որովհետեւ

բրօֆէսէօր անուանուած էր իմաստութիւնով  
լեցուած էր, բայց մարդ էր։

Անաթօլ Ֆրանսի ալ երբեմն հանդիպացած է  
այս անսակ մասձումներ, վիճաբանութիւնը  
անսարբեր կը թողուր զինքը եւ կրնանք դա-  
սել զայն այն պատկանելի ընկերութեան որ կը  
բազկանար Ծոկինէ, Նիշէ եւ Ռընանէ, եւ  
բոլոր անոնցմէ որ եղան բաւական հմուտ եւ  
մեծ չկաշկանդուելու նեղ շրջանակին մէջ մէկ  
ծրագրի մը կամ մէկ տեսականութեան մը։

Բայց խոկականը այն է որ, երազելով կամ  
վիճաբանելով քաղաքական եւ ընկերական խըն-  
դիբներու վրայ, մեզ չէ զրկած երբեք որ չնոր-  
հալիսութիւնն ու իր նրբութենէն։ Փոփոխելով,  
վերակենդանալով, աւելի մարդկային եւ աւելի  
կաթողին։

Եւ «Թափուը»։ La Rotisserie, Crainqua-  
billeը գրելէն վերջ, գտաւ միշտ միջոցը ինք-  
զինքը գերազանցելու։

Կապրիէլ տ'Անոնցիօ, քնարերգական ոգե-  
ւորութեան մէջ, վասաբանած է իր հայրերը,  
որ կեանքը վայելած ըլլալով, իրեն ներարկած  
են հինգ զգայութիւնները ուր կրնայ պայծա-  
ռանալ ինչպէս հինգ հարուստ եւ անհուն ով-  
կէանոներու մէջ։

Նոյնքան գեղեցիկ եւ նուազ պերճական  
քերթուածի մը մէջ, Անաթօլ Ֆրանս կ'երգէ  
խոնարհ։ Սէնի քարափներու ծաղկագործները  
որոնք հարստացուցած են իր իմացականու-  
թիւնը, անցեալի բոլոր ձեւերէն եւ զրուցած  
են որ բազում եւ անդադեկի հետաքրքրու-

թիւնը։ Օհ, ծաղկագործներ, իմ վարպետներս,  
երախտագիտութիւնս կը պարափմ ձեզ։ Նոյն-  
քան եւ աւելի լաւ քան համալսարանի ուսու-  
ցիչներէն, պատրաստեցիք իմ մտաւորական  
կրթութիւնս, քաջարի աղաք որ որ տարածէք  
սքանչացած աչքերուս առջեւ անցեալ կեանքի  
խորհրդաւոր ձեւերը եւ մարդկային մտածումին  
ամէն տեսակ արժէքաւոր յիշատակները։ Զեր  
տուփերուն մէջ խուզարկելով է, դիտելով է  
ձեր հոտաւէտ ցուցադրութիւնը բեռնաւորուած  
մեր հայրերը եւ իրենց գեղեցիկ մտածումները  
յիշեցնող խեզ հնութիւնները, որ անզգալա-  
բար կը լեցունէին ամէնէն սուրբ փիլիսոփայու-  
թիւնով։ Այս, բարեկամներս, գործածելով  
հին առարկաները սրտակիք եւ սրբուած երկաթ-  
եայ կառոները զորս կը վաճառէիք, աղայ հա-  
սակիս ունեցայ խնրունի զգացում մը իրերու  
հոսանքին եւ ամէն քանի անէութեան։

Եշմարած է լոյսը, գիրքերու մէջ, բարախ-  
ներու մէջակը որ կ'եղերեն հմտութեան կեդրոն  
կածառը։ Բնականարար, գիրքերու կաթով  
սնանեցաւ, խաղաց անոնց մով եւ ըրաւ զանոնք  
իր մասնաւոր բերկութիւնը։ Այս կանխահաս  
հմտութիւնով, մարդոց եւ զարերու չուրջը իր  
հաստատամիտ խուզարկութիւնով է որ քաղեց  
իր միտքին ոսկեզօծ հասունութիւնը եւ այն  
ընդհանրացնող առաքինութիւնը որ կը լուսա-  
ւորէ անցեալը իր փուլերուն իւրաքանչիւրին  
մէջ։

Ենքնամատոյց, իուկումի լուսկեաց չուայ-  
տանքներու, եւ կարող ամէն ինչ հասկնալու,  
կենդանացուց պատմութիւնը եւ դիտութիւնը

շնորհալիութեան եւ քնարերգութեան կոհակով  
մը։ Հակեցաւ դէպի ամէնէն մթափին իրե-  
րուն եւ յաջորդաբար ամէնէն տարբեր եւ հին  
ժամանակներու մտաւորականներու մէջ։ Եւ  
վերջապէս առնելով տեղեկութիւններ եւ դի-  
տակցութիւններ բոլոր գարագլուխներէն։

Սիրեց չփոթուելու համանիքներու հետ, հե-  
տեւեցաւ բնաշրջումներու համաշխարհային  
մտածումին, գարերը հարցաքննեց եւ ապրեցաւ  
պատմութեան յաջորդական շրջանները։

Ի՞ր ժան ա՛Մ. ը. քը զոր հրատարակած եւ ներ-  
կայացուցած է, եղած է իր բոլոր երկերէն  
աւելի գգուանքի առարկայ ծրագիրը։

Անաթօլ Ֆրանս պատմաբանի մը խղճմանքը  
ունեցած է։ Իր ամբողջ կեանքի միջոցին,  
արուեստը միացուց անհետացած ապրիներու  
վերածնութեան եւ իր պատիկ պատմուածք-ք-  
ներուն ու երկարաշունչ վէպերուն մէջ։ Կայ  
յարատեսօրէն ծաղրական փիլիսոփայութեան մը  
եւ հոգիներու մեծ թափանցողութիւններու քով։  
միջավայրի մտահոգութիւնը եւ յարգանք մը  
զարագլուխին որոնք կը կազմեն ճշմարիտ տա-  
րեգրութիւններ կասկածելի միայն անոնց  
գլուխ-գործոց ըլլալու յատկութենէն։

Միշտ կը գնահատէ պատմութեան մէջ մարդ-  
կային մտածումներուն բնաշրջումը։ Դէպերը  
կը շանազրգուն զայն իր խորհրդանշաններ։  
ընկերական եւ հոգեբանական փոփոխութիւն-  
ներու։

Եւ այսպէս իր վերիշխող մտազբագումը եղած  
է լայնցնելու բանաստեղծելու, կենդանաց-  
նելու եւ օժանելու իրենց իմասնով եւ նշանա-

կութիւնով պատմական փոքր գէպքերը եւ  
պատմուածքները:

Աը կարծուէր թէ ըլլայ հմտութիւնը մարմ-  
նագեղ եւ խրսիս կնոջ մը համար . թշնամի ար-  
դուզարդին եւ կեղծիքներու : Անաթօլ Ֆրանս  
չնորհած էր անոր մանկամարդութիւնը . եւ զե  
զեցիութիւնը , բանաստեղծութիւնով պաշարած  
էր զայն եւ նկատած ներշնչումի մը եւ տասնե-  
րորդ մուսան :

Եւ իր մատածումը կը յանգի մերթ այն բնա-  
շը զումի վերջին վիճակին , Ըրնանէն երազուած  
ուր մարդը պիտի վերապրեր միակ գոյութեան  
մը , բոլոր անցեալը :

### Դ.

Հմտութիւնը եւ յստակատեսութիւնը կը  
յատկանչեն խսկապէս խորհողը : Բայց մանա-  
ւանդ Անաթօլ Ֆրանս արուեստագէտ է : Դեռա-  
ղանցօրէն , ունէր կարողութիւնը ներկայաց-  
նելու իրերը գեղեցկութեան գիծերով եւ մարմ-  
նական ձեւերով , Արուեստը չէր նկատեր իրը  
քրմանոց , աւելի արամագրուած էր ընդունելու  
էսթէթիքական գաղափարները Շօբէնհաուրի  
որուն նկատումով արուեստը գերագոյն զուար-  
ծութիւն մըն է , աղու չնորհալի խաղակիք մը ,  
պատրանք մը որ կը ժպտի , կը գինովցնէ եւ  
կը խարէ կեանքի անգութ երազին մէջ :

Անաթօլ Ֆրանս չէր պահէր ոչ մէկ նախա-  
պաշարում , թէեւ կը բաղձար որ կատարելիու-  
թիւնը եւ բոլոր ձնշումները բանաստեղծու-  
թեանց ըլլան թիթեւ իր գրչին տակ :

Թամ լրագրոյ մէջ երեւցած իր յօդուածները  
կը յայտնին իր արուեստագէտի ճաշակներուն

լայն դաշնաւորումը , իր հաճոյակատարութիւնը  
ամէն բանի հանդէպ , իր անհուն ներողամտու-  
թիւնը իր միակ մտահւզութիւնը որ է զեղեց-  
կութիւնը :

Գալով իր ոճին , պէտք է խորհիլ կեանքի  
կնձոռուութեան եւ կհնաբանական կակմուածք-  
ներու վկայ , հասկնալու համար ինչ որ կայ  
անլուելի հոն : Կը պարունակէր բանաստեղ-  
ծութիւն եւ երաժշտութիւն . իր գործածած  
բառեր , անոնց տուած գերագոյն արժէքը եւ  
այն ծաղրանքը և կեղծակերծ իմաստը որոնցով  
կը պաշարուի եւ բանաստեղծութիւնը որոնցմէ  
կը քաղէ բոլոր ասոնք կը մասնակցին հրաշք մը  
յօրինելու :

Կարելի չէ բացատրել իր ոճին քմայքը ուր  
կը շողողան անցեալի բոլոր հարսաւութիւնները  
ունի յատկութիւնը ամէն ինչ ներկայացնելու  
իր լուսաւորութեան տակ , գիտէ խուարը , վեր-  
ջալոյսը , արեւը եւ կ'այլափախէ գեղեցկութիւ-  
նով իր տիպարները :

Իր ոճը կ'ստանայ գիտնապէս պարկեցա եւ  
քրքջալիք շնչա մը , եւ կեանքի հետ երկարօրէն  
հաղորդակցութեան մէջ ըլլալով , ունի թիթեու-  
նիկներու թիթեւաշարժութիւնը եւ մամուկ-  
ներու սարդերու փափկութիւնը :

Այդ ոճը սարսափելի ալ նկատուած է , իր  
խոռովով մինչեւ խորը մեր էութեան բուրում-  
ներու պէս :

Անաթօլ Ֆրանսի գրական անհատականու-  
թիւնը որոշապէս գրկելու համար , պէտք է  
շրջանակել զայն վերածնութեան այն դարերուն  
մէջ ուրկէ սկսաւ եւ զոր սիրեց :

Արդարեւ այն լուրջ կերպով որ կը նկատէ  
միտքի իրերը, իր ճշմարիտ յարդանքով իրա-  
ւունի՛ ասուսածունոյն համար, Անաթօլ Ֆրանս  
աւելի կը մտենաց մարդկայնականներուն:

Իր բարեկամութիւնը Պօգաչեոյի և թէ Բէթ-  
րաբքի հետ, իր շահագրգռութիւնը Պղատոնի  
իւխականի թարգմանութեան համար, ընտրեց  
իր բնակութիւնը Վենետիկի մէջ:

Եւ հանդիսացաւ ժամանակակից Երազվի,  
ծաղրող, երգիծական, հելլենական եւ եպիկուր-  
եան:

Լըգօնդ տը Լիլի, Մինարի, Ծընանի մահե-  
րէն ետքը, կը մնայ ինքը, մին վերջին  
վերապրողներէն այն դարագլիսին որ աւելի  
պիտի յատկանշէ որպէս մասնաւորապէս շահա-  
քրքրուած իմացականութեան սոլոր ցուցագրու-  
թիւններուն:

Ամէն օր կուղղուի իր միտքի զբաղումներուն  
ապրելու այնքան որ հարկ է իր ժան տ'Արքով  
կամ Կիկերօնով, որքան իր դարով ուշադիր  
քաղելու եւ հաւաքելու մարդկային ջանքերուն  
գեղեցկութիւնը:

Թէ խօսի, իր հավանափ գոյն նշանաւոր հա-  
գուստին մէջ, թէ զրէ իր հանգարտ եւ քմա-  
հած գրչով, միտքով կը գինովնայ, կը թմրի  
հաճոյքէն եւ կը կորսուի երկրագունդի հանե-  
լուկին մէջ:

Եթեքի հզօր ըմբիշ, ծաղրանքի աճպարար,  
արուեստագէտ բառին եւ մին Ֆրանսափ ամէնէն  
աւելի սաւասնող հմայիչներէն:

Ահա Անաթօլ Ֆրանսը:



ՀՀ Ազգային գրադարան



NL0317319

# „ԹԱՅԻՒ“

Հեղ. ԱՆԱԹՈՂ ՖՐԱՍ

Թարգմ. Շ. Մ.

Հրամ. ԱՐԵՒԻԿ ԳՐԱՎԱԾԱՌԱՆՈՑ

Այս վկացը՝ ամենին բանիազին յարերին մեկն է այն հոյակապ ժայռին՝ զոր կը ներկայացնե Անարօղ Թրանի զործը:

Ականառու ու մեծատաղանդ գրողին վրայ ներկայ ու սունասիրութիւնը կարդակ եքը, անհրաժեշտ հարկ կը ներկայանայ կարդալ համար իրաշակեած «ԹԱՅԻՒ»ը, այնուամենա յաջողապիս հայերենի վերածուած, ճաշակելու համար անզուգական վարպետին նրբին ու վճիտ արուեստը.

## ԳԻՆ 7 ԴՐՅ.

«Անաթօլ ֆրանս ապահովաբար, ժամանակիս, և բոլոր կարել ժամանականերուն, տաէնէն մեծ գրագէաներէն մէկն է: Ոչ մէկ իմացականութիւնն չը ճանչնամ իրենին չափ նուրբ, ճկուն, բարձրաթոր իչ, շնորհալի, ամէնաթափանց Ոչ մէկ հոգի կը ճանչնամ իրենին չափ քաղցրածպիտ հեգնանքի մը ազնիւ ներսողամտութեամբ՝ հովան: աւորով աշխարհի ոչնչութիւնն ու իր բոլոր դառնութիւնը Անաթօլ ֆրանս կարդալ՝ իմացական հեշտանքի գերագոյն արբեցութեան մը մէջ երազել կը նշանակէ: Անաթօլ Ֆրանս կարդալ գեղեցկութեան յուզումի եղջանկութիւն մը ապրիլ կը աշանակէ: Պէտք է կարդալ «ԹԱՅԻՒ»ը, իր հոգերէն գեղեցիկ թարգմանութեան մէջ: Անաթօլ ֆրանս՝ յաւիաճնական մատենագիր մէն է:

ԱՐՏԱՇԵՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

## ԳԻՆ 1 ԴՐՅ.

84.09  
Ա-17